

# Լ Ա Յ Ա Ը

Առ Համբարձում Երանեաւ

Ճ Ճ

Այն ո՞ր լոյսն է, աստուածապին, հրեղին,  
Որ կը յորդի ձեր հոգին դողդոչուն,  
Անոյ իբրև սիրոյ քընար մը հընչուն,  
Ու ոսկեզօծ զարին չերմիկ արեւէն:

Այն ո՞ր լոյսն է, մըտածեցի զանօրէն,  
Կապոյնտն երկնից, արցոննին արգեսթ աստղերուն,  
Ամեաթէ շնդ մ'ալիքնիքն օրորուն,  
Ժըպին այգուն տարտրդնըւած հովերէն...

Լոյս անծանօթ, դողդզանփէք ճըմլւէք  
Հանաստղէծի հցապար հոգին կարելէք,  
Ցորդէք քեզմով հողէ բաժակը սրբուս...

Դոյս գեղեցիկ, Տիեզերիք շնւնչ հզօրու,  
Կը ճանչնամ քեզ, բոսրագիզ որ քան զօր՝  
Խելթ մարդութեան ճակին վըրայ կը ծաթիս...  
«Հայրէնիքն դափնիներ»

Ճ Ճ Ճ

## Հ. ԱՐՄԵՆ Կ. ԲԱՐՁՐԱՑՈՒՀՈՒՆԻ

(Գրուած «Հայէ յիշտուն» օհ մը իրեւէն վր-ը)

Ճ Ճ

Հրբեկն մինաթ, որուն թըրիշքը կ'երթար  
Պարփակելու հոյլն աստղերուն լուսագէն,  
Ազնիւ ցեղին մէկ զաւակն ողջոյն ֆեզ՝  
Եւ հիացում քերթուածներու ոսկետառ:

Հին Ատրուշան, որուն կըրակը բոսոր  
Ճառազայթող շըլացումն իր Արուեստին,  
Որուն կայժերը բազմերանք՝ վերըսին  
Թուլթին վըրայ կը պըսպըզան մինչ այսօր:

1. Հայակաւոր Հայրէնասէր և արդինաւոր վարժապին, որ ՅՈ տարօյ շափ՝ անրդինա վարիք է Վահուն գործոց, սակայն միշտ կոյը երկու աշքերով՝ «Լուս» շանկալի տարքն է զոր կը յէւին բանաւանդու:

ԽՄԲ.

Քերթողահայր ու թարգմանիչ անձըման,  
Դիցազներգակ, որււն քենարը միայն  
Ոսկելու էր ու ներդաշնակ-, ով հանճար,

Ողջոյն քեզի, - Զարթի՛ր, և փառք հայկական,  
Ըզքեզ պաշտել նոր քերթողները կու զան,  
Ովք վըսեմ, աստուածային և անճառ...

Ճ Ճ

## Պ Ա Տ Տ Ա Ն Ի Վ

Ճ Ճ

Որբան բոյներ կը լիցուէին արեւով  
Ուկեժարիտ այն իրիկուն Ապրիիի,  
Երբ անուշիկ մըրմունջներով օդն էր լի,  
Ու կ'երթայնոթ մանիշակներ քաղելով:

Որբան յոյսեր և երազներ բանաւով՝  
Ուըր կ'անցներ աչքերուու մէջ լուսալի  
Գու հոգիէ՛ր որ մանկունակ Անցեալի  
Կարծիս զարուն էր այնքան լի վարդերով:

Ախ, ինչ ըլիք մեր խօսերէն, զիփիւներ,  
Մեր համբոյրէն ի՞ուզ պահեցիր, ով Ստուեր,  
Մեր ըլպատէն արդեօթ աստղերն են առած:

Իրիտասարդ այն շըլացումը կեանքին,  
Մեր աչքերուն անոյշ բոցերը կորած,  
Գիշեր, լոյսներդ են որ հիմա կը ծաղկին:  
«Հուկաներ եւ ոսկի բոցեր»

ԱՐՄԵՆ-ԵՐԻԱՄԻ

ԴիմանԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ. — Կ'ուզէ՛ք  
զիտնալ տարբերութիւնն ընդ մէջ զիւ-  
անագիտն մը և կնոջ մը... ահաւասիկ.  
Երբ դիմանագէտ մը «այս» կ'ըսէ, «կա-  
րելի է» ըսել է:

Երբ «կարելի է» կ'ըսէ, «ոչ» ըսել է:  
Երբ «ոչ կ'ըսէ, այն ատեն դիւնագէտ  
մը չէ:

Երբ կին մը «ոչ» կ'ըսէ, «կարելի է»  
ըսել է:

Երբ «կարելի է» կ'ըսէ, «այս» ըսել կ'ուզէ՛ք:  
Երբ «այս» կ'ըսէ, այն ատեն ըսել է թէ  
ինըը աշխարհի կին չէ:

SERGINES